

ւանին մէջ, ուր կը ծաղկի նոր բանաստեղծութիւն մը՝ յեղափոխական ոգիով, ինչպէս եւ Փարիզի, Գահիրէի, Վենետիկի, Պոսթընի, Պէյրութի մէջ, քանի մը վարպետ բանաստեղծներու կողքին որ նորանոր էջերով կը շարունակեն ճոխացնել իրենց քնարերգական գործը, ինչպէս Աւետիք Իսահակեան, Վահան Թէքէեան կամ Կոստան Չարեան, որ մեր ցեղին արտադրած լուսագոյն քնարերգականքն են, եւ կամ Եղիշ Չարենց, դիւցազներգական շունչով ուսեղ բանաստեղծ, Սորճրդային Հայաստանի այժմեան ազգային կեանքի ամենէն հզօր երգիչը, այդ վարպետներուն կողքին, կ'ըսեմ, երեւան եկած են փափուկ տաղանդով երիտասարդ բանաստեղծներ, որոնք կ'ապացուցանեն Հայկական Մուսային մշտանորոգ ու միշտ բեղմնաւոր կենսունակութիւնը:

Հայ քերթողական հանճարին արտադրութեանց ամբողջութիւնը, իր բոլոր շրջաններով, մարդկային քնարերգութեան զանճարանին ամենէն թանկագին բաժիններէն մին կը կազմէ, եւ քիչ ատենէն ատոր մէկ նոր ապացոյցը պիտի տրուի, երբ լոյս տեսնէ մեծապէս բնդարձակուած նոր հրատարակութիւնը սուսերէն թարգմանուած հին ու նոր հայ բանաստեղծներու ծաղկաքաղին որ պատերազմէն քիչ առաջ Մոսկուայի մէջ երեւցած էր, Վայերի Պրիւսթ բանաստեղծին ղեկավարութեան տակ, եւ որ, այժմեան լուսագոյն ոուս բանաստեղծներուն աշխատակցութեամբ վերատեսուած եւ բաղմաթիւ նոր էջերով ճոխացած, նոյն քաղաքին մէջ պիտի ի լոյս բնձայուի:

Հայ ժողովուրդի այդ բոլոր քերթողական ստեղծագործութիւնները, որոնք, մեր ճարտարապետութեան, մեր զարդարուեստական քանդակագործութեան հրաշակերտներուն ու մեր հին նկարազարդ ձեռագիրներու եւ մեր եկեղեցական ու ժողովրդական երաժշտութեան ղեղեկակազոյն էջերուն հետ, կը կազմեն հայ հանճարին ամենէն անձնական ու ամենէն կարեւոր նպաստը համաշխարհային մշակոյթի գործին, իրր մեկնակէտ, իրր սկզբնական ազդրիւր ունին այդ պատմական բոպէն որուն հազարհինգհարիւրամեակը կը տօնենք այսօր, մեր դարաւոր ազգային կեանքի վճռական ու փրկարար բոպէ, ուր մեր այրուրներ կազմակերպուեցաւ եւ ուր մեր դրաւոր մատենագրու-

թիւնը հիմնուեցաւ Աստուածաշունչի թարգմանութեամբ:

Ահա ինչու Սփիւռքի Հայերը տարիէ մը ի վեր ամէն տեղ տօնախմբեցին խրոխտ ու սրտապնդիչ հրճուանքով մը, հայրենասիրական հանդիսակատարութեանց շարքի մը մէջ, Մեսրոպի, Սահակի եւ իրենց աշակերտներուն ու յաջորդներուն նուիրական գործին հազարհինգհարիւրամեայ տարեդարձը: Եւ ահա ինչու վերջապէս մեր հրճուանքը աւելի եւս մեծ է՝ որ այսօր՝ Քրանսական մտածման այս վեհաշուք տաճարին մէջ՝ զոր Փարիզի Համալսարանի վարչութիւնը հաճեցաւ մեր տրամադրութեանը տակ դնել, Քրանսացի բարձրարժէք դիտնականներու եւ մեծ արուեստագէտներու աջակցութեամբ, Քրանսական ազգի ազնաւոր ներկայացուցիչի մը նախագահութեան տակ, կը տօնենք տարեդարձը դէպքի մը որ մեր պատմութեան մեծագոյն թուականն է եւ որ նաեւ ամենէն նշանակալից թուականներէն մին է մարդկային քաղաքակրթութեան պատմութեան:

ՃԱՌ ՓՐՈՅ . Ն . ԱՂՈՆՅԻ

ՀԱՅԱՅԱՄ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ
ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Հայացած Աստուածաշունչը, որուն հազար հինգհարիւրամեակը կը տօնենք, տարեկից է լատին թարգմանութեան, որ ծանօթ է Վալկաքա անունով: Արդարեւ՝ 392ին է որ Ս. Հերոնիմոս որոշեց լատիներէնի թարգմանել հին կտակարանի երբայեցերէն բնագիրը եւ իր այդ աշխատութիւնն աւարտեց 405ին: Ճիշդ նոյն միջոցին է որ Ս. Սահակ եւ Ս. Մաշթոց կատարեցին իրենց անմահ գործը: Մաշթոցի հետադատութիւնները՝ հայ այրուրեն ստեղծելու համար, 392ին սկսուած, աւարտեցան 405ին. այս թուականին, ոչ միայն տառերը պատրաստ էին, այլ եւ Սուրբ Գիրքը, զէթ մասամբ, թարգմանուած էր արդէն:

Անոնք որ Աստուածաշունչը հայացնելու ազնիւ աշխատանքն ստանձնած էին, չէին կրնար երեւակայել որ իրենց գործին տարեդարձը օր

մը պիտի տօնուէր պանդխտութեան մէջ, լատին մշակոյթի հետաւոր հողին վրայ, ուր առաջին Հայ մը եկած է այն դարուն իսկ երբ լատին թարգմանութիւնը կը կատարուէր, Arbandus (Երուանդ) անունով մէկը, որ իբր նահանգապետ Գալլիան կառավարեց 464էն 469: Քմահած գիպուածը՝ այսպէս՝ մեզ կը դնէ տարեդարձներու երբեակի մը առջեւ, տարեդարձը հայ Աստուածաշունչին, լատին Աստուածաշունչին եւ Հայոցս այս երկրին մէջ բնակիլ սկսելուն:

Վուլկաթան լատին երկիրներուն համար շունեցաւ այն կարեւորութիւնը զոր հայ Աստուածաշունչն ունեցաւ հայ ժողովուրդին համար: Լատին գրականութիւնը շատոնց ի վեր գոյութիւն ունէր, երբ Վուլկաթան նրեցաւ, մինչդեռ հայ Աստուածաշունչը սկզբնաւորութիւնը եղաւ հայ գրականութեան, սկզբնաւորութիւնը նոր թուականի մը, ուր հայ ժողովուրդը, առաջին անգամ ըլլալով՝ գրիչ ի ձեռին իր տեղը կուզայ գրաւել լուսաւորեալ մարդկութեան մէջ:

Հայ Աստուածաշունչը ազատեց Հայութիւնը իրանական աշխարհին մէջ ձուլուելու վտանգէն: Ամբացուց քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ, եւ խաչին ճառագայթները հակադրեց յարձակողական մարդեղականութեան կրակին: Հայաստան վերջնականապէս փոխուեցաւ էականօրէն քրիստոնեայ դաշտի մը եւ այլ եւս այդպէս մնաց զարեւու ընթացքին:

Երկրին բարոյական ու մտաւորական վերականգնումը բնականաբար արթնցուց ճշմարիտ ազգային գիտակցութիւնը: Պէտք չէ մոռնալ թէ հայ Աստուածաշունչը երեւցաւ Բիւզանդիոնի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանումէն անմիջապէս յետոյ, որուն հետեւեցաւ քիչ յետոյ Հայաստանի թագաւորութեան անդարձանելի կործանումը: Այնուհետեւ գոյութիւն ունեցան երկու Հայաստաններ, մին բիւզանդական, միւսը պարսկական, ազգային մարմնի մը երկու հատուածները, որոնց իւրաքանչիւրը դէպ ի տարբեր ճակատապիւր մը կը զիմէր:

Հայոց պատմական կեանքը պարզուեցաւ երկու տարամէկ ուղղութիւններով զոր կարելի է կերպով մը նկատել իբր աստուածաշնչական ոգւոյն երկու այլադան արտայայտութիւնները:

Կ'ուզէի քանի մը խօսքով անդրադառնալ այս կրկնակ հոսանքին վրայ, հանելէ առաջ ատկից հետեւութիւն մը որ կրնայ մեղի օգտակար ըլլալ: Պարսկական Հայաստանը եղաւ վառարանը ազգային մշակոյթին: Նորածին գրականութեան հիմնադիրները սքանչելի կերպով անոր ծառայեցին: Թարգմանութեանը այն գրական ու պատմական հրաշակերտին որ է Սուրբ Գրիգոր, հետեւեցաւ կամ ընկերացաւ հայացումը դարուն նշանաւոր արտադրութիւններէն ամբողջ շարքի մը, ինչպէս Յովհան Ռակեբեանի, Բարսեղ Կեսարացիի, Եփրեմի, Աւրաազի (Չգօն) գործերու, Եւսեբիոսի Քրոնիկոնին եւ Եկեղեցական Պատմութեան:

Եւ ահա՛ նախախաչը ինքնուրոյն ստեղծագործութեան մը, — Ս. Գրիգոր Լուսաւորչի վարքը, Հայաստանի քրիստոնեայ թագաւորներու պատմութիւնը, հայ դպրութեան հօր՝ Մաշթոցի վարքը, կամքի ազատութեան մասին հնարամիտ տեսութիւն մը, որուն կ'ընկերանայ հերքումը քրիստոնէական վարդապետութեան հակառակ այլասեւ աղանդներու: Այս այնքան յուզիչ մտաւորական զարթումը պիտի ընդ միշտ պահէ, ինչպէս երջանիկ մանկութիւն մը, իր հրապոյրն ու թարմութիւնը գրական առաջին ներշնչման, եւ յաջորդ սերունդին կողմէ պիտի համարուի իբր ոսկեղարը հայ դպրութեանց:

Հոգեկան այսպիսի ծաղկափթթումի մը հանդէպ, պարսիկ իշխանութիւնները պէտք էր ընտրութիւն մը ընէին երկու քաղաքականութեան միջեւ, զոր կը թելադրէին բանիմաց խորհրդականներ, կա՛մ բռնաբարել քրիստոնէութիւնը եւ կամ դայն բիւզանդական քաղաքականութենէն հետո պահել, ինչ որ փորձուեցաւ:

Հայերը ատկից օգտուեցան՝ ընդմիշտ պահովելու համար հայ եկեղեցոյ բացարձակ անկախութիւնը եւ անոր ազգային նկարագրի վարչական եւ վարդապետական (dogmatique) տեսակէտով:

Եկեղեցին այդ թուականին ոչ միայն պահպանն էր կրօնական գիտակցութեան, այլ եւ կ'ընդդրկէր մարդկային մտքի բոլոր արտայայտութիւնները: Ազգային եկեղեցի մը ունենալ կը նշանակէր ունենալ սեփական մշակոյթ, ինքնայատուկ լեզու, գրականութիւն, արուեստ,

մէկ խօսքով՝ ամէն ինչ որ կը բնորոշէ ազգի մը հոգեկան կեանքը :

Հայաստանեայց Եկեղեցիին ազգային գիծը՝ իր աւատական կառուցուածքին մէջ կը կայանայ : Երբեմնի Հայաստանը կը ներկայացնէր երկիր մը՝ մեծ ու պղտիկ քանի մը տասնեակ տանուաէրութեանց ցանցով մը ծածկուած :

Եկեղեցին կազմակերպուեցաւ քաղաքական քարտէսին յարմարուելով, հոգեկան իշխանութիւնը կտոր կտոր եղաւ ու գլխաւոր նախարարութեանց միջեւ բաժնուեցաւ : Ամէն մէկ իշխան կը յաւակնէր ունենալ եպիսկոպոս մը, հոգեւոր պետ մը՝ իր կալուածին համար . բոլոր եպիսկոպոսները բացայայտօրէն ստորադասուած էին Եկեղեցւոյ գերագոյն պետին, ինչպէս եւ իշխաններն իրենք իսկ կը ճանչնային գերագահութիւնը հայ, պարսիկ կամ արար թագաւորներուն : Հայաստանին անձանթ մնացած է նուիրապետական համբիշք մետրոպոլիտներու, ինքնավար կամ ինքնազուխ արքեպիսկոպոսներու :

Եկեղեցին, աւատական ըստ իմին հետ նոյնացած, անոր առաւելութիւններն ու պակասութիւնները կ'իրացնէր : Այսուհանդերձ՝ աշխարհական եւ հոգեւոր իշխանութեանց միջեւ ընդհարումները յաճախաբար չէին, ոչ ալ ծանր : Համերաշխութիւնը կը յայտնուէր մանաւանդ արտաքին վտանգի պահուն : Նախարարները եկեղեցական ժողովներուն կը մասնակցէին նոյնքան իրաւունքով որքան եպիսկոպոսները, եւ այս վերջինները նախարարներուն կողքին կը կենային քաղաքական խոտովութեանց միջոցին :

Ատոնք երկու սատարներ են որ կանգուն պահած են պատին այդ երկրին, հմայքն այդ ժողովուրդին, որ, նոյն իսկ այն շրջաններուն ուր կեղեքուած էր, երբեք չէ կորսնցուցած իր արժանապատուութեան գիտակցութիւնը եւ պատրաստ էր՝ իր քաջարի պետերու առաջին կոչին՝ կուռի երթալու : Պէտք է կարգալ հայ պատմարանները, գաղափար կազմելու համար այն գտահասութեան վրայ զոր կը ներշնչէին իր իշխանները, այն հիացման վրայ զոր յառաջ կը բերէր անոնց քաջութիւնը :

Արքայական գահուն անկումէն յետոյ, Հայաստան կ'ունենայ շրջաններ խոտովութեանց եւ յեղափոխութեանց, որ յաջորդաբար կը պայ-

թին, քանի մը տասնեակ տարիներով իրարմէ գատուած, մինչեւ այն վայրկեանն ուր օտար լուծը թօթափուեցաւ :

Թ. դարու վերջերէն իսկ սկսեալ, կը տեսնուին շարք մը իշխանապետութիւններ որ մէկը միւսին ետեւէն ոտքի կը կանգնին, եւ որոնց ոմանք թագաւորութիւն անունը կը կրեն : Ժ. դարուն, ատոնց թիւը տասերկուքի չափ էր, եւ ատոնք ինքզինքնին այնքան անկախ կը զգային որ առանձին յարաբերութիւններ կը հաստատէին Բիւզանդիոնի հետ : Կոստանդին Ծիրանեծին, հայազգի Վասիլի թոռը, ատոնց անուններն ու տիտղոսները մեղի պահած է՝ ըստ Կայսերական Արքունիքի դիւանագրքին :

Հայ Եկեղեցին ալ ունեցաւ իր նեղութեան օրերը : Յոյն ուղղափառութիւնը՝ կայսրութեան ուժերուն վրայ կը թնամ, ու եւ է առիթ չէր փախցնել վերսկսելու համար իր յարձակումները Հայ Եկեղեցիի անկախութեան դէմ :

Այս վերջինը ուժղնօրէն պաշտպանեց ինքզինքը եւ պահպանեց իր աւանդութիւնները, վարդապետութիւնները (dogme), ծէսերը եւ ամէն ինչ որ ազգային անհատականութիւնը կը կազմէ : Մէկէ աւելի անգամներ, իր հմուտ վարդապետներն ու համբաւաւոր աստուածաբանները մայրաքաղաք կանչուեցան, ու հոն կայսերական ժողովին առջեւ հայկական դատը պաշտպանեցին : Ո՛չ հրապուրիչ առաջարկներ, ո՛չ սպառնալիքներ կարող եղան անոնց համոզումը խախտել կամ անոնց քաջութիւնը թուլցնել :

Հայ Եկեղեցիին պարծանքն է՝ ամէն տեսակ հալածանք կրած ըլլալը պաշտպանելու համար ինչ որ կը նկատէր իր հայրերէն իրեն թողուած նուիրական եւ անբոնարարելի ժառանգութիւն մը :

Այդպիսի գիմացկունութեան մը եւ անոր պարտադրած զոհարելութեանց արդիւնքը եղաւ ծաղկումը, Եկեղեցիին ծոցին մէջ, դրականութեան մը եւ արուեստի մը, որ Հայոց կը վերապահեն պատուաւոր տեղ մը քաղաքակիրթ Արեւելքին մէջ . ճոխ ու այլազան գրականութիւնը, պատմական, աստուածաբանական, վարդապետական, իմաստասիրական, եւ արուեստը, մանաւանդ ճարտարապետութիւնը, կազմութեան մէջ ինքնատիպ եւ գործադրութեան մէջ ազնիւ :

Մէկ խօսքով, Հայաստան իր ճիգերը պահեց քաղաքականութեամբ մը որ ծաղկեցաւ վերոյիշեալ տասերկու իշխանապետութեանց մէջ եւ որ կրնայ Բաղրատունեան կոչուիլ՝ կարեւորագոյն թաղաւորութեան անունով: Անի քաղաքը, վառարան այդ քաղաքակրթութեան, իր վեհափառ աւերակներով այդ շիջած քաղաքակրթութեան շքեղութիւնը կը վկայէ:

Այսպէս եղաւ բնաշրջութիւնը արեւելեան կամ պարսկա-արաբական Հայաստանին: Բայց Բիւզանդական Հայաստանը ի՞նչ կը ներկայացնէր նոյն ժամանակաշրջանին:

Աստուածաշունչի թարգմանութեան միջոցին, Բիւզանդական Հայաստանը մասնակցեցաւ այդ գրական շարժման. Մաշթոցի զլխաւոր աշխատակիցները Բիւզանդական Հայաստանէն էին, այսինքն Եկեղեցաց դաւառէն, Դերջանէն, Խորձեանէն, Պաղինականէն եւ Տարօնէն. Մաշթոց ինքն իսկ Տարօնէն էր: Յունարէնը յայտնապէս աւելի ընտանի էր այդ շրջաններուն մէջ, Հայաստանի բաժանումէն իսկ առաջ, բիւզանդական երկիրներու դրացնութեան պատճառով: Այդ տեղումնքի թարգմանիչներն ուրեմն աւելի լաւ պատրաստուած պիտի գտնուէին:

Ատեն մը ետքը, Բիւզանդական Հայաստանը կը թուի այլ եւս չհետաքրքրուիլ սահմանին միւս կողմն անցած դարձածով: Անիկա հոգածու չ'երեւար ազգային հարցերուն հանդէպ, ինչ ալ ըլլան անոնք: Ան ոչ մէկ հեղինակ տուաւ հայ գրականութեան, ոչ ալ ո եւ է կրօնաւոր՝ կաթողիկոսական աթոռը գրաւելու արժանի:

Բիւզանդիոն, Յուստինիանոսի օրերէն իսկ, կը ձգտէր Հայաստանի այդ մասը իրեն կապելու եւ Հայերը կայսրութեան կեանքին ու շահերուն շրջանակին մէջ միախառնելու: Աւատական կաղճակերպութիւնը կամաց կամաց կործանեցաւ եւ երկրին աշխաններուն հրաւէր եղաւ իրենց կալուածները փոխանակել Արքունիքին եւ Պետութեան մէջ պատուակալ պաշտօններու հետ: Գաղթականական հոսանք մը ատկից ծայր տուաւ զէպի Բիւզանդիոն, մէկ դարէն միւսը աւելի ներուժ դառնալով: Ինչ ալ ըլլային այն պատճառները որ Հայերը զէպի Բիւզանդիոն կը մղէին, պէտք է հաշուի դնել հրապոյրը զոր կ'ընծայէր Բիւզանդիոնն այդ թուականին՝ իբր կայսրութիւն մը տիեզերա-

կան նկարագիր զգեցած եւ աշխարհաքաղաքացիական խռչալով մը ողևորուած:

Նոր Հոռմի մեծ հիմնադրին երազը լաւաւ թարգմանուած է իր բարեկամին կեսարիոյ հմուտ եպիսկոպոսին (1) ձեռքով: Հեթանոս աշխարհը, ըստ իրեն, ենթարկուած էր զանազան իշխանութեանց. ատկից յառաջ կուգային թշնամութիւնը, ստրկութիւնը, ամէն կերպ ցաւեր: Պատմարանները ջանացած են ատոր պատճառները գտնել: Ստոյգ է՝ վերջապէս՝ թէ այս բոլորը արդիւնքն է բազմաստուածութեան մոլոր ոգիին: Անմիջապէս որ Քրիստոսի հաւատքը յաղթանակէ, այդ բոլոր արտերը, դիւային արտաշնչումները, պէտք է անհետանան, ու միեւնոյն ատեն կառավարութեան բաժանումը զանազան վեհապետներուն միջեւ վերջ պիտի գտնէ:

«Հիմայ որ միակ Աստուած մը հոշակուած է, ըսաւ ան, միակ կայսրութիւն մը պէտք է աշխարհը կառավարէ, Հոռմայեցոց կառավարութիւնը: Քրիստոնէական հաւատքը եւ Հոռմէական կայսրութիւնը կը կազմեն երկու ընծիւղ միեւնոյն ատեն բուսած՝ կարծես երկնային հրաշքով մը՝ մարդկութիւնը հովանաւորելու համար: Գոյութիւն ունեցող բոլոր տէրութիւնները, Սուրիոյ, Ասիոյ, Մակեդոնիոյ, Եգիպտոսի, Արարիոյ, Պաղեստինի մէջ, այսուհետեւ միակ միութիւն մը պիտի կազմեն: Բովանդակ աշխարհը միակ ազգ մը պիտի դառնայ, մարդկութիւնը պիտի համախմբուի իբր միակ ընտանիք մը՝ միակ մականի մը տակ, Հելլէներու եւ բարբարոսներու միջեւ առանց ո եւ է խտրութեան»:

Ասիկա բորբոքեալ հողիով վանականի մը երազը չէր: Նոր կայսրութիւնը այդպիսի առաքելութեան մը կը յաւակնէր արդարեւ ու կը խորհէր զայն իրականացնել՝ քրիստոնէութեան հիմունքին վրայ աշխարհաքաղաքացիական տէրութիւն մը ստեղծելով: Բիւզանդիոնը ո՛չ հոռմէական կայսրութիւն մը պիտի ըլլայ, ո՛չ յունական կայսրութիւն մը: Ան պիտի ձեւացնէ լայն կաղճակերպութիւն մը համաշխարհային բնոյթով, զանազան ցեղերու եւ լեզուներու պատկանող ժողովուրդներու համագործակցու-

1) Այսիմիմն՝ Եւսեբիոս (Ծ. Խ.):

Թեան վրայ հիմնուած , առանց ազգային նախապաշարման :

Բիւզանդական Հայաստանը մին եղաւ այն երկիրներէն որոնք ինքզինքնին ի սպաս դրին այդ քրիստոնեայ կայսրութեան : Փոքր Ասիոյ ժողովուրդներուն մէջ , որոնցմէ կայսրութիւնը պիտի քաղէր իր կենդանի ուժերը , ոչ մէկը աւելի կամ նուազ որոշապէս սահմանուած ազգային մարմին մը կը ներկայացնէր , կամ ինչ ինչ աւանդութիւններով ողելորուած կ'երեւար , Կապադովկիա , Իգդիա , Փոխիկիա , Գաղատիա , Պափլագոնիա , Պիսիդիա , Իսաւրիա եւ ուրիշ շրջաններ շատոնց կորսնցուցած էին իրենց ազգային դիմագծութիւնը :

Այդ անվերապահ եւ կրաւորական դանդուածին վրայ կը կանգնէր գործօն ու ձեռներէց մտքով յոյն տարրը : Հպարտ՝ անցեալով մը որ մէկհնաւիտի է մարդկային պատմութեան մէջ , զինուած՝ լեզուով մը եւ մշակոյթով մը որ համաշխարհային դարձած էին հելլէնիսթիքական ժամանակաշրջանէն ի վեր , Յոյները ունէին բոլոր առաւելութիւնները կայսրութեան մէջ առաջին կարգն անցնելու համար :

Բայց բան մը կը պակսէր իրենց՝ որպէսզի բոլորովին տէր դառնային Բիւզանդիոնին : Շատոնց ի վեր քաղաքարնակ դարձած , ճարտարարուեստական կեանքին վարժուած , Յոյները կ'երեւայ թէ կորսնցուցած էին զէնքի սէրը : Ամէն պարագայի մէջ , իրենց զինուորական կարողութիւնները չէին հաւասարիբ այն համբաւին զոր ունէին գործունէութեան միւս ճիւղերուն մէջ :

Արդէն իսկ , Յուստինիանոսի օրով , յոսի զինուորները պարսաւելու համար , զանոնք «յոյն» կը կոչէին , որպէս թէ ոչ մէկ քաջ բան , ինչպէս կ'ըսէ ժամանակին պատմիչը (1) , կարենար ելլել այդ ցեղէն :

Հայերը պիտի լրացնէին ինչ որ կը պակսէր Յոյներուն . ասկուն լեռնականներ , զօրեղ ու հուժկու , օժտուած տպաւորիչ Ֆիզիքականով մը , զէնքերու գործածութեան մէջ քաջավարժ , անոնք ունէին հարկ եղած յասկութիւնները բանակը վարելու եւ զայն յաղթանակի առաջնորդելու համար : Իրօք ալ Բիւզանդիոնի

զինուորական հանձարը ծնունդով ու ծագմամբ Հայ գորավարներով է ներկայացուած :

Զինուորական կարողութիւնն է դարձեալ որ դահուռն բազը կը վճռէր , երբ ան խախտած էր : Ուստի եւ կը տեսնենք որ Հայ սպարձիկներ կը փառասիրեն կայսերական թագին տիրանալ ու կը հասնին ատոր եւ մէկէ աւելի անգամ տեւական հարստութիւններ (dynastie) կը հիմնեն :

Հիմայ զիտենք թէ Հերակլիոս , Բիւզանդիոնի ամենէն նշանաւոր կայսրերէն մին , Հայ էր , ծնած Թէոդոսուպոլիս , որ մեր օրով էրդրում կը կոչուի : Հարստութիւնը զոր ան հիմնեց , պէտք է ուրեմն առաջին հայ հարստութիւնը նկատուի :

Մեծանուն արեւելագէտ Սէն-Մարթէնը կը կարծէր թէ Իսաւրեան հարստութեան հիմնադիրը , Լեւոն , նոյնպէս Հայ էր ծագմամբ : Թէոփանոս ժամանակագիրը չփոթած ըլլալու էր Գերմանիկը , այժմ Մարաշ , որ Լեւոնի ծննդավայրն է , Գերմանիկոպոլսոյ հետ , այժմ էրմէնէք , Իսաւրիոյ մէջ , եւ սխալմամբ անոր տուած ըլլալու էր Իսաւրացի մականունը : Լեւոն սկսաւ պատկերամարտ քաղաքականութիւնը , իր փեսան էր Արտաւազդ Հայը , եւ իր զարմիրը կը կրէր Սիսինաքիոս անունը որ ո՛չ յունական է ո՛չ սուրիական . ասոնք իրողութիւններ են որ ուժ կուտան Սէն-Մարթէնի յայտնած կարծիքին :

Իսաւրացիներէն յետոյ , Հայերն են միշտ որ պերագոյն իշխանութիւնը իրենց ձեռքը կը պահեն : Միքայէլ Թլուատ , աննշան ծագուածով մարդ մը , սպաննեց Լեւոն Հայագին , բայց Հայերը իր կողմը քաշելու համար՝ խնամութիւն հաստատեց հզօր քնտանիքին հետ Մարիտոսի , որ Մամիկոնեանց տոհմէն պատրիկ մըն էր : Մարիտոսի դուստրը , զեղեցիկ Թէոդորան , դահուռն վրայ է . անոր շուրջ , իր հօրեղբայրը Մանուէլ , ժամանակին առաջին գորավարը , իր երկու եղբայրները՝ Բարդաս (Վարդ) Կեսար եւ Պետրոնաս , իր փեսան՝ Կեսար Ալեքսիոս-Մուսելէ (Մուշեղ) , իր երկու քոյրերուն ամուսինները , Արսարեր (Արշաւիր) եւ Կոստանդին Բարոցիկ , բոլորն ալ կը կազմեն այն փայլուն զէմբերը որ կայսրութեան նահատագիրը կը վարեն :

1) Այսինքն՝ Պրոկոպիոս :

Վերջապէս կ'երեւայ Վասիլ, հիմնադիրը ամենէն փառաւոր հարստութեան, որ Մակեդոնական կ'անուանուի եւ իրապէս Հայկական է, եւ որու տեւողութեան միջոցին կայսրութիւնը իր դինուորական ու մշակութային մեծութեան գագաթնակէտը բարձրացաւ:

Ռամսօ, անվիճելի հեղինակութիւն, Վասիլի հարստութեան նուիրած իր մենագրութեան մէջ հաստատեց թէ Հայերը Ժ. դարուն տէր դարձած էին Կայսրութեան, թէ ամէն տեղ Հայեր միայն կը տեսնուէին: Վասիլի հետ իրենց երեւումն ըրին այն հօր հայ ընտանիքները, ինչպէս Լեկապենոս, Գուրգուս (Գուրգէն) կամ Չմշկիկ, Փոկաս, Սկլիոս, որոնք իրենց հերոսական ժեսթերով ստեղծեցին մեծ դիւցազներգութիւնը, յաւիտենական փառքը Բիւզանդիոնի:

Հոս տեղը չէ պարզելու երկար ու շարունակական շղթան հայ գէմքերուն որ իրենց փայլով կը լեցնեն կայսրութեան պատմութիւնը Զ. դարէն ԺԲ. դարը, ոչ ալ գնահատելու այն անսահման ծառայութիւնները զոր Հայերը մատուցած են Պետութեան՝ հանրային կեանքի բոլոր մարզերուն մէջ: Յիշեցնենք միայն որ նոյն իսկ Թ. դարու հելլենական գիտութեանց եւ հելլէն մշակոյթի վերածնունդը Հայոց գործն է: Բարդաս Կեսար Հայն է որ հիմնեց առաջին համալսարանը Կոստանդնուպոլսոյ մէջ եւ զայն զբաւ ղեկավարութեանը տակ Լեւոն Իմաստասէրի, որ ինք ալ Հայ մըն էր, հոշակաւոր թէ՛ իրր մաթեմատիկոս եւ թէ՛ իրր հելլենագէտ:

Լեւոն եղբորորդին էր Յովհաննէս Քերական պատկերամարտ պատրիարքին, ուսումնական անձ մը, որդի աստղարաշխ Բագրատի, ուրեմն Հայու մը:

Պատրիարքը ունէր եղբայր մը, որ կը կոչուէր Արսարեք (Արշաիր), որուն քաղաքամերձ պալատը ժամադրաւայրը եղաւ զբական աշխարհին: Անշուշտ այդ սայօնին մէջ է որ կազմուած է՝ ի միջի այլոց՝ համբաւաւոր Փոտը, Կ. Պոլսոյ պատրիարք եւ պարծանք օրթոտոքս Եկեղեցւոյ: Ան Հայ էր իր մօրը կողմէ, որ էր Իսենէ, քոյրը Արսարեք հայազգի բարձր պաշտօնատարին, Թէոդորա կայսրուհւոյն քեռայրին:

Վերջապէս Զ. դարէն ԺԱ. դար, մինչեւ հայ հարստութեան վախճանը, Հայերը փառաւորապէս ծառայած են կայսրութեան եւ զայն դարձուցած են քրիստոնէական քաղաքակրթութեան ախոյեանն ընդդէմ մահմետականութեան:

«Առանց հայազգի Վասիլին, կ'ըսէ յայտնի Բիւզանդագէտ մը (1), իսլամութիւնը Եւրոպայի վրայէն պիտի անցնէր, քարուքանդ ընելով ամէն ինչ որ զայն այսօր Ելլադայի եւ Հոմփր դուստրը կը կացուցանէ:

«Առանց հայ զօրավարներու, Բիւզանդիոն պիտի կործանէր բարբարոսներու հարուածներուն տակ: Ծանր բռպէներուն, յանկարծ երեւան կուգար Հերակլ մը, Վասիլ մը, Չմշկիկ մը, Փոկաս մը, որ այդ յոյնած քաղաքակրթութեան նոր թարմութիւն մը կուտար, եւ այն ատեն կայսրութիւնը, այդ ծեր կիներ, — ըստ Բիւզանդացի պատմագրի մը բացատրութեան, — կ'երեւար ինչպէս մանկամարդ աղջիկ մը ոսկիով ու թանկագին քարերով զարդարուած» (29):

ԺԱ. դարուն մէջտեղը, մեծ փոփոխութիւն մը յառաջ եկաւ: Հայկական հարստութիւնը կը շիջանի եւ բուն հակադեցութիւն մը կը չղթայազերծուի Հայերու գէմ: Ատիկա արդիւնքն էր յոյն աղգայնամոլութեան, գէշ նշանի մը տակ արթնցած եւ որ պիտի խաթարէր զարաւոր բարի աւանդութիւնները եւ պիտի գրդդէր կայսրութեան շէնքը: Այդ այնքան հրաշալիօրէն պողարեք գործակցութեան անխուսափելի խցումը շուշացաւ իր անդրադարձումն ունենալու կայսրութեան ճակատադրին վրայ: Կայսրերը որ իրարու յաջորդեցին այն ատեն, անկարող եւ անարժան՝ Վասիլի ժառանգութեան, փոխանակ ջանալու դարձանումը գտնել Յոյներու եւ Հայերու միջեւ ծագած աղետաբեր պառակտումին, բազմամիաս այդ ուղղութիւնն ընդգրկեցին, առանց գիտակցութիւնն ունենալու իրենց քաղաքականութեան ծանրակշիւ հե-

1) Այսինքն Ա. Վոկր: Ծ. Խ.
2) Այս հատուածին հեղինակն է Ռամսօ: Ծ. Խ.

տեւանքներուն : Բիւզանդական իշխանութիւնները սկսան բուռն յարձակումներ գործել Հայ Եկեղեցւոյ դէմ եւ անխղճօրէն աշխատեցան կործանել Հայ իշխանութիւնները՝ այն միջոցին երբ Սելճուքեան հրոսները հայկական բարձրաւանդակը կը մագլցէին :

Ատիկա ստիպեց Հայերը Բիւզանդիոնին կոնակ դարձնելու, իրենք իրենց մէջ ամփոփուելու : Իրենց ճիգերը համախմբեցին՝ սեփական քաղաքական վառարան մը ստեղծելու համար իրենց :

Քաջ Փիլարէտը, կիրաւոյազատ, բարձր պաշտօնատար Արքունիքին եւ նախկին սպասաւոր Աքօններու, այսինքն ընդհանուր հրամանատար բիւզանդական բանակին, քիչ ժամանակի մէջ յաջողեցաւ իրեն համար կազմել ընդարձակ պետութիւն մը, որ Մելիտանէն կը տարածուէր մինչեւ Անտիոք :

Ուրիշ Հայ մը, որ նոյնպէս Կայսրութեան ծառայողներէն էր, Ռուբէն զօրավարը, միեւնոյն ատեն քաջուցաւ Կիլիկիա, եւ Տաւրոսի լեռներուն մէջ հիմնեց աւելի ամուր իշխանապետութիւն մը եւ հայկական մշակոյթի նոր վառարան մը :

Հայերու խուժումը զէպի մայրաքաղաքը դադրեցաւ : Բիւզանդիոն այլ եւս չտեսաւ ժայթքիւն այդ աղբիւրին որմէ իր մէջ հոսած էին ա՛յնքան կենսական ուժեր եւ զոր ինքն-իակ ցամքեցուցած էր : Կայսրութեան ծոցին մէջ հայ – յոյն համերաշխութեան խզումը, կը նշանակէ այն թուականը ուր Բիւզանդիոն սկսաւ սահիլ զէպ ի անկում :

Կ. Պոլսոյ մէջ՝ Թոռնիկ հայազգի ընտանիքին վերջին անդամներէն մին, Թէոդորոս Թոռնիկ, արդէն 1261ին կը նախատեսէր որ Թուրքերը օր մը պիտի տիրանային Կ. Պոլսին եւ ամբողջ կայսրութեան :

Այս հակիրճ ընդհանուր տեսութիւնը կրնայ ամփոփուիլ սապէս . հայկական անցեալին որոշ մէկ ժամանակաշրջանին, ժամանակաշրջան որ մէկէ աւելի տեսակէտներով նշանաւոր է, կրկին հոսանք մը կտրեց անցաւ : հայկական պատմութիւնը, մին ազգային հողի վրայ, միւսը աշխարհաքաղաքացի ոստանին մէջ, մարդկութեան ծառայելու որոշ եղանակներով՝ ազգային շրջանակի մէջ կամ անկից դուրս : Յետոյ

կը տեսնուի որ այդ հոսանքներէն մին, աշխարհաքաղաքացիութիւնը, ճարտարապետութիւնը կ'ենթարկուի կամ յոյն ազգայնամոլութեան ձեւով կ'այլասերի : Հայերը, երկար ատեն ու յայնօրէն շուրջէլ յետոյ իրենց լաւագոյն ուժերն ի սպաս աշխարհաքաղաքացի Պետութեան, զիրենք ստիպուած զգացին ազգային երդիքը դառնալու :

Արդ, այս հանդիսաւոր օրուան մէջ հաւաքուած ենք, նախ՝ կատարելու համար պարտականութիւն մը, այն է մեծարանքի հարկ մատուցանել յիշատակին անոնց որ 1500 տարի առաջ բարոյական հիմք դրին մեր պատմական գոյութեան : Յետոյ ինծի կը թուի թէ այս հանդէսը կրնայ գործնական որոշ օգտակարութիւն մըն ալ ունենալ, պայմանով որ պատրաստ ըլլանք անցեալին փորձառութիւնը զնահատելու : Մենք ի յայտ բերինք զոյակացութիւնը երկու հոսանքներու որոնք իբր հիմ ունին երկու հակընդդէմ սկզբունքներ : Այժմ ալ, այդ երկու սկզբունքները իրարու դէմ կուուի մէջ են, մէկ կամ միւս կերպով, երբեմն՝ ծայրայեղութեան մղուած ձեւերով, քաղաքակիրթ աշխարհին մէջ :

Անցեալի փորձառութիւնը որուն կ'ակնարկենք, պէտք է մեզի օգնէ, պէտք է օգնէ մասնաւոր մեր երիտասարդութեան, որ մասամբ որք է, իր բաղդին ձգուած եւ բոյր վտանդներուն ենթարկուած . այդ ա՛յնքան հրահանգիչ փորձառութիւնը պէտք է որ անոր թոյլ տայ հաստատակամ ու գիտակից ընտրութիւն մը ընելու երկու ուղղութիւններու միջեւ . որպէսզի ազգային շրջանակին յարի եւ հաստատ պահպանէ ինչ որ կը խորհրդանշէ մեր ազգութիւնը, լեզու, կրօնք, ծէս, աւանդութիւններ :

Թող այսօրուան հանդէսը եւ Սահակի ու Մաշթոցի յիշատակը մեզ բոցափառեն նոր եւ ուանդով մը՝ հաւատարիմ մնալու համար այն ժառանգութեան զոր անոնք մեզի թողած են : Այդ ժառանգութիւնը նկատենք իբր սապան մը այս ալեկոծ օտար ծովերուն վրայ, այն դժբեղակ պայմաններուն մէջ, ուր կ'ողորի մեր ազգային կեանքը, եւ յուսանք որ օր մը այդ տապանք, յարութիւն առած արդարութեան շունչէն մղուելով, պիտի իջնէ Արարատ լեռան

վրայ եւ մեղի թոյլ պիտի տայ վերականգնել աւերակները մեր հայրենիքին, որ լքուած է այսօր, բայց ոչ մոռցուած (1):

×

ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏՐ

ՃԱՌ ՓՐՈՑ. ԿԱՊՐԻԷԼ ՄԻՂԷԻ

Հայ արուեստը կրցած է համարուիլ, զեռ կը համարուի իսկ, մերթ, ճիւղ մը բիւզանդական արուեստի: Կը բաւէ սակայն համեմատութեան մը զնել Հայաստանի յուշարձանները յոյն Կայսրութեան, մանաւանդ Կ. Պոլսոյ, յուշարձաններուն հետ, նկատելու համար տարբերութիւնները որ անոնց հօր ինքնատուութիւնը յտակօրէն ի վեր կը հանեն:

1) Այս փառին արտասանուած օրը, վերջին պարբերութիւնը ունկնդիրներէն ումանց այնպէս կարծել տուեր էր թէ բովանդակ հայ ժողովորդի այժմեան ազգային կեանքն է որ հոն «դժնդակ» ամականով կ'որակուէր եւ թէ «լրքուած բայց ոչ մոռցուած հայրենիքի աւերակներու ապագայ վերականգնման» մասին յայտնուած յայտը կը վերաբերէր Խորհ. Հայաստանին: Այդ մեկնութիւնը անհիշող է, ինչպէս հեղինակն ալ՝ երբ իրեն հաղորդեցինք այդ կարծիքը՝ ըսաւ մեզի: Հայրենիքէն հեռու օտար երկիրներու ցրուած Հայոց կեանքն է որ ան կը գտնէ դժնդակ, եւ երբ կը ճշդէ թէ «վերականգնանցած արդարութեան տապանը օր մը Արարատին, — այժմ թուրքերու ձեռք անցած Արարատին, — վրայ է որ պիտի իջնէ», յայտնի է որ չի կրնար ակնարկել մեր այժմեան Հայաստանի Հանրապետութեան, որ լիուած ըլլալէ հեռու, մէկ միլիոն կենդանի, աշխատող, արտադրող Հայերու բոյնն է, այլ Հայերէ ու հայ կեանքէ բոլորովին պարպուած, բայց վտարանդի Հայերէ երբեք չմոռցուած այն հայկական նահանգներուն որ մնացին կամ տասնհինգ տարի առաջ նորէն անցան բարբ լուծի տակ:

Հայերը մանաւորապէս հետամուտ եղած են կառուցման եւ զարգացուման: Անոնք մեղր թողած են շատ եկեղեցիներ, շատ մանրանկարներ, գործեր որ մեծ մասամբ թուական կը կրեն, եւ ոմանք շատ հին, Զ. — Է. դար: Այդքան ճախ ամբողջութիւն մը հազուադիւրան է: Արուեստի պատմարանը այդ թանկագին գանձարանին մէջ լիարուսն բան կը գտնէ քաղելիք:

Ով որ զգացած է բիւզանդական եկեղեցիներուն հրապոյրը, ով որ ճաշակած է անոնց ճակատներուն նկարագրելութիւնը, սակեզօծ հողաքարին եւ կարմիր աղիւսին ներդաշնակութիւնը, ով որ զնահատած է առաձգականութիւնը եւ յաճախ անսիւթութիւնը տաղալի (mortier) լայն կցուածքներով պաճուճանքի (parement) մը, զարմացած կը մնայ երբ Հայաստանի մէջ կ'անցնի իստութեանը առջեւն սրբատաշ մեծ քարերուն, սքանչելիօրէն կարգաւորուած, առանց գոյնի, յաճախ առանց տեքորի, կամ ուրիշ ու եւ տեքոր չունենալով բայց եթէ սիւներու դօտի մը կամ քանի մը քանդակներ, դէմք կամ զարդագիծ՝ քիչ կարկառ ունեցող: Նոյն հակապատկերը, զոր կը կազմեն մէկ կողմէ՝ յօդաւորուած շինութեանց ճակատներուն վրայ արձանագրուած կառուցումը եւ միւս կողմէ՝ հուժկու զանգուածը որ ներքնամասը կը ծածկէ, որ կը փակէ նախասրբարանը (narthex), նոյն իսկ կողակները (abside), ուր կողակը հազիւ նշանակուած է միահարթ մակերեսին մէկ միջափորումովը, որպէս թէ հսկայ քանդակագործ մը «զաշտ»ը վերցուցած եւ թանկագին մոթիֆ մը արժէքաւորելու համար ստուերի խորք մը փորած ըլլար: Միեւնոյն հակապատկերը զարձեւալ, Այա - Սոֆիայի լայն բացուածքներուն ու բազմաթիւ պատուհաններ ունեցող հօր զրմբէթին, որուն համար Պրոկոպիոս կ'ըսէր թէ երկնքին մէջ իսկ առկախուած կը թուէր, եւ հայ եկեղեցիներու ժլատ լուսաւորման միջեւ: Ամէն ինչ հակադրութիւն կը կազմէ. հոն՝ միջերկրականեան երկնքին ժպիտը եւ Յունաստանի նրբին մտածումը, հոս՝ բարձր լեռներու ծանրախոհութիւնը եւ Արեւելքի կրօնական հողին: